



Empress of India



四百一

• 2 0 4 8 6 W P B P F (26) 0 6 9 8 6 W P B P F

1850

Digitized by srujanika@gmail.com

“ԵՐԱՐԴԻՎՈՒՄ” Հանուն - Գալաքիլի մեջ Արեգակը զվարելու իշխանը - ԵՐԱՐԴԻՎՈՒՄ Հանուն պատմերազբանության կողմանը քառակի քառակի:

Digitized by srujanika@gmail.com

CEPUSCUL

ԵՐԻԿՈՒՄ
ԽՐԱՏԱԿԱՆ ՀԱԴՐԱՄԱՐԴԻ 7

Մայնաւ ամսոյն 29ին կայսրը իր օդեակոն զօրու պետք Կրիստոնէ կամովն հետ թիւրով զնաց :

— Հայոց Մազմա անոնտք պաշտոնակալ էր պաշտոնեից առաջընդունիւն մը ըստ որ՝ նշան առ նոր զօրոց մասնաւոր գունդ մը հաղմանի, առ մատերա Մամառասանի մէջ շատնալու սկսուծ արձերք ու զայերբ որսալու եւ թզելու համեմ, որոնց միանի պահանջն առավակիները բանեցան. ալ օգնութիւն պիտու ընկեն ։ Առ առաջընդունիւնը պաշտոնակալն ընդունուած է առաջընդունութեան և առաջ առ իւ ։

1. ԱՐԱՐԱՏԻ ՏԵՐԵՎՈՅԻ ՎԱՐԴԱՐԻ ԿԱՐԱՎԱՐ Վ ՎՐԱՅԻ ՎՐԱՅԻ : Արեցին զ աւ առաջ չ չ կախվէն քառուած բնակիչներան գդութիւնն համար ամեն կողմանը, գիշատրաբ հասպիցէն ոգ նութիւնն կը խոսքիի : Այս սրբաւ Գուրբնի ու ձեռ նովայի մէջ եղած ասրդինիքան զօրըն իրենց մէջ պատիր ու գերախուներան բառըն ցին :

• U. S. G. P. H.

ԱՐԵՎ-Ձ, Հակոբեակերի 2: Դարդիսայի գաւառներուն
Ընդհանուր ժողովները, որ ճաներս ժողոված էին
սահմանադրութեանը և առեւ քննութեան առաջին
լու խնդիրը ըստ են: Ըստ ամեն ժողովներուն որու-
շամեաց ժողովներով ճշգիտ կը զանուի, որ աստեղակա-
միկ ժողովն այսինքն Անդ քամակն ժողովը կը լո-
որոշում ըստ չէ, իսկ մէկայ մեացան Տնեն Յան-
քննութեան ընթերու կողմն են, որովհետ 21ը ասենեալի-
աս ինպայն մէջ մունք չուկելու: 10 Հասր խոր-
դերը ըստօրաբնի մերժելով, իսկ 2ը հիմնական սահմա-
նադրութեան կողմն ելլիլով: Ասր հակառակ առ-
ժապահներէն 52ը կ'աւշտ որ սահմանադրութեանը

Նորէն քննութեամբ տակ իշխաց: Աս Նիւթը հիմա
Ասպրդի մէջ առ հասարակ ամենուն խռակցութեամ
նիւթ է զած է ու բանիս պիտաւոր բնողվինուալները
շենակալմաններն ու խոյս հասորականիւտակնե-
ներն են, որոնք սահմանագրութիւնը նորէն քննու-
թեամ տակ չկ ելն կը վախճան, որ չը բայց մէ ան
քննութեամից միապետաթիւն հասաւուի: Խոյց
սահմանագրութիւնը նորէն քննութեամ տակ ձգե-
րու խոյցիր ևս գ նարալըննին գահէրցութիւնը 10
ասրի այ երկրնցընելու բաղանակին կամ խնդրոյն հետ
որչոր չէ շփոթել, որովհետեւ միայն որեւէլեան
Պիտինեան գաւառն ու գործոց ա կպդին են, որ
յայսնապէս գահէրցութիւնը երկրնցըննեյու կողմ
օրոշում ըստ են, խկ մէկազ գաւառները զեռ ի-
շեն մէջ ենուառունք էն:

— Փորբիզ մէջ առ օքերս եղած խօսակցութեանց
մէկ զինաւոր որ Նիւթին ալ Ակդրուալը մալքան օրի-
նաւորականներուն համաձ յայտարարութիւններն
են : Ըստնութ յայտնի կ'երեւ որ արմաւորական-
ները հիմն երկու բաժնուած են : մէկ կողմէն կ'առգէ
որ իրենց խնդիրը յառաջ տանելու համար Շանհարքի
գուրը յայտաբարութիւն մը հանելով Գաղղապի
և աղօքաբան զիմե, ու ժորվազեան նույնչիւննաւ-
թիւնը յայտնութիւն կանչէ : Խոչ մէկալ մասը ուն
կերպն ապօքինուաւոր կը համարի, որովհետեւ, կ'ըստ
Շանհարքի գուրը իր իշխանութիւնը ժորվազէն
առանձ չէ, առսօն անոր համար ժորվազեան իշխան
շըլլար, թէ որ քուը Կարպիսայի ժորվազւրդն ալ Համ-
արի գուրը թագաւոր ընդունիլ չուզէ, ի վերդ
պար ամենայնի, ինք իր իշխանութիւն Գաղղապի ին ա-
զանոր է, և իրաւամի կրնայ ամեն կերպով ջանալ
իր իշակը նորէն ձեռք քերելու : Ես մի կողմէն կը ա-
թեան զլուսն է Պր. Լատաշտաղլէն, խոկ երկրորդին
որ Պարբէլը, որն որ իր համաձ յայտաբարու-
թեան մէջ կը զրուցէ, թէ Շանհարքի գուրը յայտ-
նալուն ինք զինքն առ կողմը ցաւցրցած ու առջի-
ներուն կարգիքը մերժած է :

— Վարդեր եւրէ Երշաբեէն Շենոքայի բարեկը Անպ-
ումանքերի 20/ն ի-ներէ լազարյն Ա- Քահանոցա-
պետին առած բողոքազբյն պատասխանը հրատա-
րակէց, որուն մէջ Ա- Քահանոցայինը Ի-ներէն
ուղարքառութեան նկատմանը անհեշած արդիւնքը
գովերէն ետքը՝ մեր եւկարքիքը կը յարդորէր որ
իր օրինաւոր նպակազարին հպատակին Խոյց շատ
լազարիներ առ պատասխանն անվտանգական կը հա-
մարին :

Ա Ն Գ Գ Բ
Լուսու, Անդրամակերի 25: Խաղուհին խօսքը ըստ պահոցին կող մասը միավել աշխատերի Էն երկրուցաց: — Մասնիկ արդի հսկայու յանձն ընկերու թիւնը ու մասներս այրած նաև ու մը և մէջ վաճառքին համար 115,990 ֆունդ սդէրըն պահ կրեց: — Ուրամակերի 14թի Խնդրականի դրամասեղան առ մինակի մը էր. 19,241,710 ֆանդ սդէրընին թղթէ առակ շըմանի մէջ ունէր: Խակ պատրաստ սառակ 16,795,104 ֆանդ սդէրըն:

Փեօրսէ ծովն զերինայ քառլըբն կողմեցը յարձակեցաւ, և շնորհած առաջ ու հանդիպութացւոց յառաջնորդաներուն վառաւոր բանակատեղը կրակի խոկ թէ որ ծախովն օտարակիան է, ան տառնը 1 տարիին մինչեւ 5 տարի զառիկանայի երկիրներին գուրս հանուեցը պատճյ տակ պիտոյ իյնաց :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

սերը ու հաստատուն տեղիցը քաշուեցան, որոնց
վկայ պալմիզն Հանգամակիւզի յարձակիլ նորէն
իրեն տեղը գարձաւ առան կողմերն ալ թուղ տա-
լով : Կայ ամսոյն 28ին պատերազմն նորին սկսաւ
Հոբդոյնցոց բանակին մէկ մասով Գրիտրի հզմափ կող-
մերը յարձակեցաւ, որուն Համբան Տանիմաղուցը
Հաստատուն պառանչներով ու մէծ թնդանօրիներով
ամրացուցած էին : Գերմանոցից առ պատմէց յուր-
ակմամբ տուն, ու մըր 14 մէծ քամուած թեզա-
խօժներ դասն : Անկէ եաբր Գրիտրի հզմափ վկայ
եկան ու պաշարեցին, մէջն եղած Տանիմարդացի
զօրքը, յորդորեցին որ անհնատուր բլտն, բայց ա-
նոնք անհնատուր չըսպառն, քաջորը միասն մէկ ծո-
վն եւ թէ ցանուքն զնոպակոնել, որն որ մինչև
Հոկտեմբերի 4 կը առեւէր : Հոկտեմբերի 4ին եկած
վերջն հեռագրական լրուր կը զբացէ թէ Հոբդոյն-
ցիք ամեն պատրաստու թիւնները տեսներ են, որ քա-
ղաքը, յարձակմամբ առնուն . իսկ քանոնին կենդրո-
ւու ու մէկայ թիւնը Տանիմարդացի գէճ ճակատուն
է եղեր, բայց զէս պատերազմելու չէ սկսած : Դիտ-
ալու, է որ Գերմանացւոց Գրիտրի հզմափ կազմերը
յարձակողակոն պատրազմ սկսելուն պատճառուր տն-
է, որ Տանիմաղուցիք առ կողմէ բլր գլուխուն չուրը
քաշըն, կողմերը դարձնելով, ան տեղաց բլ-
րը գաշաւերը չփ տակ խմիտած են, ուստի և բլրը
հունչքը ուղականած են, կըսուի որ նոււ քաղա-
քայիններուն վկայ ստորիկ առաջանք ձգելով, Գեր-
մանացիք քաղաքն աղատելու համար իրենց բար-
եկոց կը թափին :

ԱՐԴՅՈՒՆԵԱ

Գալուստ, Աթափանիկների Հն՝ Բրեմենի Եփ զիմաւոր
Եպիսկոպոսները Ալյունով շերտա քաղաքը ժողովը
մը դու մարտ էն, առ երկրիս Եկեղեցոյն պիճակին
մոյ Խորհելու, որն որ խնչուս, որունի է, Աթողար-
տեան օրինաց պատճառաւ. ողբանի վիճակի մէջ հն-
կան է: Աս ժողովը Քիեմնունքի այլ ապա լազի-
ներուն շատ խոսակցութեան պատճառ և լուս, որով
հետեւ մանաւանիք արձանագիտ լրադիրները առ սե-
ղով որ ժողոված Եպիսկոպոսներուն մէջ ն քած զըս-
տութիւնը վերցընելու և. Կառավարութիւնը Հռո-
մաց գործին հետ Խաչուղյաներու հոգի մը կայ, կար-
ծեցին որ Եպիսկոպոսները Արդարաւուն օրենքն ընթ-
առնելու միութ ունենի, ու Ա. Քահանայազդեանն այ-
աղերսակիր մը տու կը մասնեն, որպէս զի աս օ-
րէնքին հաւանութիւն տայ. ապա թէ ոչ Հայկ է որ
Քիեմնունքի մէջ Տերը ուածած մը ծննդի: Բայց առ լուս-
գիրներուն կրածը բարձրացն եռու Տակարերութիւնն
մըն էր. Եպիսկոպոսները կը մասնեն ու կը ջնանաւ
որ Խաչուղյան ու միաբանութեան զորքը դրսե-
հանեն, բայց տառաց ամենենին Եկեղեցոյ օրէնքի,
իշխանութիւնն ու շահը վար ձգեց: Եսիկայ անկից
այ աւելի յայսնի է, որովհետեւ առ Ժողովը մը ջ
գտնուող Եպիսկոպոսներն ան Եպիսկոպունքներն էն,
որոնք քիչ մը յատաջ Արդարաւուն օրինաց զէմ
բաղը ըրած էն: Եպիսկոպոսաց տարւ աղերսակրցն
մէջ Աթողարտեան օրինաց վայ Խոսակցութիւն մը
չկայ, որովհետեւ աղերսագրըն նիւթը չէ թէ ան
օրէնքն, Խաչուղյութեան միջոցն է:

— Ապրդինիակ այլեւ, այլ կողմէք, եւ մանաւ, մաղ
գաւառներու ժողովքներուն մէջ վանքերը ջնջերու
և տնօնց տուցուածքը աերութենան առնենք շաբ
խորհուրդ կը պատափ: Առևլայի գաւառական ժո-
ղովքն որոշեր է որ կառավագրութենան առաջարկու-
թիւն ըլլայ, որ բոլցը եկեղեցւական ինչպես աերա-
թեան զրաւուի:

— ՚Վարդինեն Անոսի մկների 27ին կը ծանուցանեն, որ լողաբան ատեանը 1 քուէի դէմ 13 քուէով պաշեր է, որ Գեր. Փանտոմի Դուրիսի արքեպիսկոպոսը ցիկլոպ ցիկլոպ արքայի պատապարագուի, եւ իր ամէն սահպատճիռ աէրութիւն ան առեւուի :

ԳՐԱԿԱՆՈՒՄ

Պատրիարքը ընդհանուր ժողովը՝ որն որ
1840թ Յունուարի 10ին սկսած, բայց եպքը յեղա-
փառութեանց պամատ գորուած էր՝ և մէ Դիքոն
մէկ լըսով Աւագուեմիների Հանճ լուծուցու։ Մի
և նշյալ ժամանակ ուրիշ զինու մալ Հրապարակու-
ցաւ, որն որ տոպազութենակը կը չափաւորէ։ Առ ո-
րենքին նայելով շրջանաւոր գործ կամ լուսի մէկ
Հրապարակելու համարնախ կառավարութենէն հա-
մարտիւն պիտօք աւելուի։ Կառավարութիւնը ասանէ
զարգերուն ամէն մէկ թերթը՝ մէկ որ մշշ վասն-
գաւոր յօցուած մը գտնելու բայց կրեայ բանեն ու
զբանել։ Վարչական հրամանի գրաւած մը Հրապարակու-
ցը 15—30 օրաւան բանուորին թենան տակ պիտօք
ինչու։ Ըստուքին արգելեալ զրբեր ծախուզը 15—60
օրուան բանապահութեան պատիւ պիտօք լընդունի։

իսկ թէ որ ծախովն օտարաբին է, ան տանելը 1
տարիին մինչև 5 տարի զառիշանայի երկիրներին
գուրս հանուելու պատճյ տակ պիտոց իյնաց :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

կրուի ու հայպարտությ ստորեւ կը ցանցին ։ Համեմա-
կան աէրովմեան կուսակազմութիւնները, եւ մանա-
ւանդ հօսկից գեղ ի Գերբարա ու Ալյոնու զացը
Նամքանները, Խնձորի ու Գորդի Աշխաղերը աւազա-
կիչ սինդքորագ կը մնանաւ, ասունց մեջ ամէն տե-
սակ մուրզ կոյ, աղնաւականը, գեղացին աւ խռա-
երիուսապրդներն եւ ողջն ։ Վանց ըրած չարսիւին-
ներն ու անդիւնքնեմներն մաքէ անցրենաւ բանեց-
չն ։ Մէկ ամսողց որսարդաց գունց մը առողջ հայր-
ենը համար որոշուեցաւ ։ Երեկ աս չարագործնե-
րէն 16 հոգի հրացանի բանուեցաւ, ԱՅ հոգի այ-
ժանը ու երկայնժամնամիւց բանուորիւթեան զա-
տակարությունն աշխ օրը գ ողիքը Գերբարացին հո-
կեղ սուրբհանդակի կառքը զարկեր են ու ԱՌ հոգ-
ուց ունեցածը չունեցածն առեր կապուածը են, կը-
ուուի որ սուրբհանդուկը 19,000 սկուս կը ըներէ եղեր-
Աւազակութիւնն ու մարզ ասպանութիւնն ամէն օր որ-
տահան զ եւգերե են ։ Զարմանուք է, կա այսարու-
թիւնը նեղի մէջ է զած առն միայն փայտ փախչելով կը-
ցաւ պլճիւ, հիմն որ Պաղցիացոց ու Վասորիացոց
ներքոյ ապահանցած է բան մը շնորհել չուղեր-
ուցքատ աստիճանի մաքրիկ զաստակ չունին, իսկ
հայպարտությն ու հնագարա մասն ողնութը յ քած ու-
շանցած են, շասելին ալ կան որ իրազած են, եւ
աս ամէն բան նօր յեղափոխութեան մը լուցիքը
հանուրուած է ։ Ասոց է քանի որ Գաղղիացիք ու
Աւազիացիք չունից երկիրներուն մեջ են, յեղա-
փոխութիւն մասն ուներու բան չէ, բայց առջի քոյլը
որ աս երկիրներէն գուր էլլերու, համու պիտի պա-
տառուն, յեղափոխութեան առաջն նշան պիտի որ
ըստու ։

— Աւագանձերի 18ին առողջականությանը 7ը 10:
բայց անցած՝ որպեսքաքաղաքն անանի սաստիքի գեր-
աշաքդ մը և զաւ, որ զոնց ակատանց զանգակները
սկսած գործուիլ: Վեստաշաքրին ուղղութիւնը հա-
րացին արեւմնագըլն դէս ի Տիւմացին արեւե-
լեան կողմին էր: Կայ և ամանակը Սոսենցի կողմին
ալ ցնցու մեջը եղան:

— Արքայի կողմէն Սուրբ Հակոբ պատվիր կը զգացէ,
որ Լուսնաբարեան Աննեափիկի մէջ տպուած էր առաջա-
լու, Գրեալի, Եղանակաց Անհետոց լուսագիրներօն, ու
Անհետնա տպուած Գորդէլի Երանեաց լուսագիրն Հռո-
մոցի տէրաբէնն անձը մասնեն արգելուած է :

OUTLINE OF THE STYLICUS TESTS.

Պալու-ԵՅԻ աշհմաներէն Անոռակի հերթի ՀՅԱՆ Հ-
կրտմի բազգայն ասամիկ կը պրեմ : “Խօմքը փաշան
Երիտասարքէն հրաման մը հանելը” բարօր Տաճկաց և
մը եւելինելին ու մեծեւը Աւան գլուխին տոպիի կողմէ
գլուխիներէն իրեն իհանչեց, անմոց ըստըլ որ Կրան
Հրամաներէն ու իր բանելու ճամբան իրենց պիտօք
իմացընէ : Տաճկըներուն գլխաւորները ու հրամանին
անսպազ ամեն ու երկն սովորութիւնն զ ային, ևս
ևս ապահանիներս, զինաւորներն ալ Վայ Գատիշ ու
Տիժ առ ։ Խօմքը փաշոն ասանք սիրով ընդունելին
ետքը՝ անսոց խնդրոց դիմունելով անսոց հրաման
տուու, որ իրենք իրենց մշկն կուսակիալներ (Ք-
ԵԼԼԵՐՆԵՐ) ընաբեն, ու պարզեւութ տալով արձա-
կեց զանաք ապահովութիւնով որ իր պարզութ դեմ ի
պահեազուր ետ կը բարչուի, ու թագաւորին Հրո-

ֆարտահիներն անկից իրենց կը խարէւ, բայց անոնց
առաջարկեց որ իր զօրքին ցործն խաւրեն։ Տամկը-
ներն առ բանին վասպ ու բախտալով տնելինն գար-
ձան ու բանակին ամեն տեսակ արթնից խարեցին։
Խոմեր փաշան առողջ լնդունելուն պէս՝ պկառ իր
դորքավոր զեղ ի ուսի քայլեւ։ Երբ որ առ լուրջը Գրա-
մեա տարաւեցա, Տաճկըներն անկից եաքը ցորեն
խարելին արդէյեցին, Գազին աւ Արչուց լնդունօնի-
ներ նետելով բալը զենք կրցովները ժողվե-
ցին ու կը ժողվեն, վասն զի մասոր յատաջ գարը
տեսնելով ալ ամեննեւնն խոսաննն մը հաւատալ չեն
ուզեր։ Եթի Գաաէ Աեգունքերի 18էն ի վեր պի-
հանցն ամբացընելու եւ Անոյին անոյքի ուղարքով
բանելու հաջուասոի, և Խոմեր փաշան, որ գեռ առ-
մի է, միայն սասանիկ զննու յ զօրութեանք հետոց առ-
զին անցնիլ,։ — Պազճամախայք Օսերէւ-Շուն լուս-
գիրն ալ կը հասասառ որ Խոմեր փաշան Գրախնայի
զորքալութիւնները սկսելու միաց ունի, բայց ցորենն
ու գարին (100,000) ձիու բեռան չոփի) Ազդինա ու
Հերցոկովնա գաւառներէն ժողված է, որմէ Ակրա-
մի բարդ բարք խօսը տարակուած ու տակ է ի իշնայ։

— ॥ Եպահեմ երբ հմտ կատանդինուարլէն ժառանշական ու Տեղային կը գրեն, թէ Կոշութք բարձրագոյն Կուրու ստիպէն կ'ուզէ որ զինքը թող տան, և, աս պատճառաւ Անդիվոյն ու Գաղղրաքի գեսագաներու մ ալ թղթեր գրեր է, բայց բարձրագոյն Գուռը դեռ մասնաւիլ յարմար չեւպելով անոր խորդիքը մօիկ ըստ չէ ուզիր:

E 2.9.11.8 E 7

ՀԵՐԱՆՏԻ ԳՐԻՑ ՀԵՏԸ ՇԻՐԱԿԱՆ ԼԱՏԻՔ
Աշուած ամի կայութեա գոյ Երանեալուս դիմուզ-նիւ-
թ պարակ առաջանի այսու ու պատվարաց աւելի բրու-
ղաց արքա չունի Հայ թիհայութ քրոյ առաջալութեա-
կա:

ՀԱՅՈՑ Պատգամքն ի զեղու որ մը կեցոց, որպէս զեղու առկիր Աստված Ելքան հայուսացին արեւմտեան համարն եղամ, որն որ մէջ գարսատիքն չ վրոյ իբրև. մայր մի ցցուած է: Անտորդ որն որ առ կասարին բարձր թիւնը կարսի գաշունի վրայն և առանձիւնա- շանիքն շափեց՝ 12,766 ունացաց կը զնէ: Քար- թան որ Ուուսի ծաւայութ ենու մէջ բովուց պաշ- տառառը Հր. Ախուրյոսն գետին (Աշխ Ման) կազ- մի գարձած կասարին վրոյ ամբողջ մասոցուն խա- նորմն (Հրաբին ըերան) մը դասա, որն որ 35—40 ունաշափ երկուկառը (սուսանքի) ունէր: Ան աշ- խն ու մարմիքի լան, որ Արազ ուժին ստորագ- իր զ տնօտի, աս խուռանանուն վազած կ'երևաց: Հա- պին նշանաւոր երկարանական գեղքերն մէկը գե- տեց քարթառն, որինիցն արաւոսոց (Երակու) բառած հայրենացին ապատիքն մէջ աերան հասացաք (ցա- լի, գուշտու բառ) սեռաւ, որն որ տաճինէն յօս և աջ զ ցացած բարով կ'երևաց թէ արաւաց ապա- տիք հրացիսին զորացթեամբ վեր նետուելու ու- սեն հասացաքն ու պատահ, քըզայտու ու մէկ- ամեց մից ըերան է: Սոյ ժայռերան մէկ քառանիքն մէջ, որ ճապար եւայ, շատ ձիւն կար, իսկ ժայռին կա- տարն ունից քիչ: Հայ բնուկըց պատուացթեանը նպարեց: Կազական հարուստին կասարն ը Օգա- տոսի մէր ընթեր ձիւն բարսաթին ապաս կ'ըստի, բայց մէզ քրուանենքն ունիցն մէջն ձիւն երբեք շիստիսիք: Խոչ կասարն ընթերէն մէկան վրոյ խօսու շատ ծծութ դպր- ուալուն նկատուիք: Հրցոյն բանիքներէն որոյ աեղօ- կիւթին մ'առնել մէկ կամ: Պայտեափի գործաքան- ու շատ քառ ապատիքներէն հաստատուած էին:

ւակոյցինք, ի վերաց այսու ամենայնինք բարձրութիւնին
կամ թանձրութիւնն ունի, բնապէս է օրինակի համար
ուկայ թիմի եղը : Ու որ ասաց հազար տասնկ ամե
նուրարակ թիմի վաներ զօյց վոց զրոտի, թէ պէ^ս
եւ ասատին ալ ճնշուի, սահըն այսպէս որ կը տես
նորի որ բաւուկն հաստիեկ ծրոր մը կը լաց : Եւ
երաբին բարձրութիւնը կամ թանձրութիւնը կոր
կուլ չափուեցու և. ուղին չափո՞ր առանձին թիմեկապ
ներուն թուցն փրայ բաժնու. լու. լաց, ամեն մէ^ս
թիմուն թանձրութիւնը կրնաց իմացուիլ : Նոյն կերպ
պոտ կընաց իմացուի գրի մը ամեն մէկ թիմընի
կամ մէկ մայսին թանձրութիւնը : Եթետոքսի թիմ
մը մտաքսաւենք որպէս քերնէն եղած Ժամանակ ու
նեցած թանձրութիւնը կոտ հաստութիւնը չափու
լով իմացուեցա որ ասանկ Անլ Ֆր. 1/1821 ան
գլխական մասնաւոր հաստութիւն ունի :

Տարածութիւնը մարդկանց մը բնութիւններ բառ
ամբողջն է ճիշդ տաքը, և ինք չի գիտնաք: Մարդկանց լին
կամ շատ ըստ արձակ միջոց մը մատենէլ՝ որուն մե-
տածնել, բն մարդին ուն չչ անորի: Խնդու որ թէ պէտ
ուսանց առաջած ու ներան մարդին չի կրնոր ըլլալ, բայ-
առանց մարդկոյ առարած ու թիւն կը մայ ըլլալ: Պես-
է որ մարդին մը իր բանած միջոցը իրարև թէ պաշա-
պանէ, եւ կարող պիտի ըլլայ պէտք մինչեւ մէկ շա-
փաւոր տասնմասն մը դէմ զննել մասի մը կամ ու-
ժիշ որ եւ իր մարդկոյ ձնչման որն որ իր բանա-
միջոցին մէջ թէափանցել կ'ուզէ: Ասիկա կ'ըլլայ ան-
դու քանչ անդու քանչ անդու:

(Հզն այ անթատախանցելիք է : Աև որ կուրը մը մակը
(Հանդիչ) վասց վառած մաս մը հստառապահ՝ շրի վաս-
գնես եւ վասն պլիսէլցը դառամի մը, ճրագն ան-
միջապես վնասիկ, չու ըն ալ գուտամին մէջ չիմնենե-
րափիկա կը ցուցըն որ ոզն անթատախանցելիք է, որը
ինքն թէ ուր որ ոզ կայ եւ չիկրնար դորս եղիւը
չուրը չիկրնար մէջ մանել: Սասցը է քիչ մը չի-
մերս կը մանէ, բայց ասիկա չէ թէ չափանի-
շելիք ըստաբն է, հազար առաջազատութէնեն է
ճշաշիւման մենէն: Նշի բակ ճրագն ալ քիչ մը վեր-
ըն կը մարիք, բայց աս ալ անկից կը դոյ որ օզին մէ-
ջի ճրագնին մասն ուսուց կը պարին:

Տարածութիւնն ու անձափանցելիութիւնը մէկ տեղ գտյալ՝ սուպերկայք որ կօտ տան ան վիճակը զօդն որ մենք հետեւ կանուանենք:

Վարդիներն հասարակություն երեք զանազան միավորների մէջ կը մասնաւին . Կամ հաստատուն թշոցէ է քաղը , մասազը , փայտը , կամ հեղուկը բնչպէս մնացիւ , գինուց ոպին , չուրը , կամ վերընաւու կու զախերայ բնչպէս է օգը : Մի եւ նոյն ևսպմինը կը մաս երեք զանազան միհանի մէջ գանուիլ , բնչպէս ջուրը որն որ հեղուկ է , կը սառի հաստատուն մըրք մին կը ըստ է և կը լուծուի կատ կը լուսույ :

Վահե մարզ նաև բնակիտութիւն չսորգաց գիտ
որ բնակիտեան մէջ Հայուսաւուն եւ Տեղուկ մարդուն
ներ կօսն : Աւոք ի վերց մը մասն ուելով՝ կը կար-

ծուի որ սամիկա բնիք իրանեւ հասկըստ ելու բան մըն է
բայց տասը միտ չփոքա իր որ աս երկու վիճակը չէ

Համ էն, ի վերաց պար ամենունի իրենց վրայ նոր զօրութիւնը կ'ազգէ, եւ իրարս մերմաւոր և զած մատնիքները մեկմէկու հետ կապտակցութիւն եւ. ի բարուե կախում աւնին: Թշոյ կամիլ մը միշտ որոշ կերպորանիք կամ ձեւ մ'ունի, թէսպէս մտելի ու գոյց իրաւուց աւանուի, թէսպէս օդի մը կերպ անձրեւ: Աս կերպարանը մասունքներուն կամ հիւշէններուն իրարու վրայ ունեցած ապրեցութենիք յառաջ կու զայ: Եւ եթէ նոյն ապրեցութիւնը ըստ ըստ նէ հիւշէնները կամ մասունքներն առանձին առանձին կը մնային եւ իրարս բաժնուելով կ'ի, ինչունիւն:

Հայութ գուշակ եղինչ, ուրիշ մարդուց մը ուզն ամսներ
մէջ հօնելով կարգելէ: Արեւն օդն ալ հիւղեներ

Նազգեասու հազ տե՛ սրբներ ներկայացաւ, Պարսկ Քամ-
լութեանց անոր կարծ ըստ Համեմատ մ' ու կահեց, բա-
յու՛ շաբեցեք ձեր բարերարաւթեամբ ի՞նչ տափ-
հանի հասու, որ կարդ Կրյոսմ կոր Հպատակն ուլ-
րատեէք: Կամեն տոռ քաց զարմացու ցուցոց նե՛,
Հերբրւիսկան իրեն պատահ որ Բնաւու Խազախներու
ձեռքն զանովաց շրանչանենք զնած եր, ու յա-
ռաջադպու իրեն բան բլազմ որ Պատուց թղթենի
Հըմունուց ունեք եւ Խազախները յափշասահ են,
ու զեց նորին առ ուրիշ մի առաջ:

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.

Դարձաց երթունու առջի իրիկունը՝ Պարսկ Քուրս-
վունից կոմիտ առա իր համբերան կայսրանը առա-
րա, և ճամփորդածեան արքու կառք մը պար-
զեւ առաջն Խալիֆ Շահնշահը մը բռնա։ Այս առանձին
ինչպէս Վաստաց իրկան գործունեութիւնները պար-
շտաներին բարիք ունին։ Խօրիներով յառաջ պա-
տահած զերախու շետք մը, Ավելանդելուն ճամփուն
իրաց առանձիւնու կայրեն այս օրուան օր ձեզի
այր կառք մը կը նողայ։ Համեւը ձերին արդէն
առաջպատած են, Համեստը հաստանուու պէս՝ երե-
ւին ժամանականի մը քաջ պատրաստ կը զանիք։
Վարեկաց նոյն վաճառատիեզնին առանձ ու աեզնի ի-
նչուաց։

Առեւորս օք կարս բարձրացնելոց համար այս ըստ
անհանդ վրայի քանի որ զրոյ է արարութիւն զատու եւ-
նու յանաշ և ըստ կամաց հարկ իր աւորութիւն ձեր
հնարի գուցքաց վեհանձնութեան ու աշխարհական-
թեան համար իր խորութեան բարձրացնելու այս
քերը նորոգեց Հաւատապետը որ առ երախտացնի
առաջինուն ըստը միայն իր կենուց հետ կարու պար-
ուղու մարդէ! Միայն թէ զոյ ցեղեցիք թէ թէ թէ կո-
նակն իր բազմութ որ ձեր մնարի համար մինչեւ այս
օրս բարձր ծախսը մնալու:

Վայր իւսովք մի բներ, պատասխանեց Պարսկացագիւնց: Այսին սամակը աղքատ զերդառութեանեւ-

Ասոն առաջ քայլ գերախոսաթիւն առ իր գդեմին մերժության քայլաբը հաւառ Հայ թագավորաց որ հետո պար մասն իր կարծեն, պատշաճ համար քիչը զանազան յատաշատրւի իր պարտեան պարագանել։ Այսի պահանջեաբը քայլ կորածածրին տիրոջ տառը գնաց, որի որ իրեն ազգագիւղուն բարեկան առանձիւց մեծ արախանթիւն ունեցաւ։ Եթէ մի խունքուն եւս օրուեցին որ այս տիրին ու իր գաղեցը Սույնութիւնի գահական երթան, և անձնայի կարենի զգացանք եամբ կամու Ծին եւ իր աղջիկներն առ ուրախութիւն բան պատրաստեւ։

Նըրբա պատշաճ առնենքն կումը դպիսակեն և կում, կումն այն թիրքին երած՝ պալուեցա միբեկի սրգացի, որուն վար պահաժամ ժամանենքն մի բանդադար կազմար, ույսէնչա աշխինենքն առ միբեկի եղանոր-նին առանելիք՝ ուրախանենքն աղապահնենքրաք ոչը եր հաջեցրնեն: Տուրտ երեաները զա արք այստ եւ առնեն աշխալները քազր արցանքնենքրալ լեցուած-էն: Նըր որ ուրախանենքն ոտքի սպանին թիւնն անցու, առնեն որ կամքին առաջեցին որ իր ձափար-զ թիւն ու զարմանալ արախանենքն պատահան: Թիւն իրենց պատահ կամք թինդրեցնեն կամարց, եւ զվարաբար պահանի կենդանուն իւ եամբ նկատ-քը ու զարս թիւնց հայտնի սկը ու երախանութիւնը թիւնը, որն որ մեռնի մեծ հարուստնեն հասած ու լուսառանանի ու բարեւ եան խորհրդական է զած Հր:

առաջարկը որ քրչ առջ զայ որ ըս բարեխարք և
բահանգան սիրո ունենալու:

የኢትዮጵያውያንድ የኩረት ስም

ԱՆՎԱԼ ՀՈԿՏԵՐԵՐԻ 5	
Անդերսոն 100 բարեկարե թամբը	249½/4 արձ. 2 տարեց
Հակոբյան ըմբակի 100 ֆուրթի	119½/2,, "
Ղազարյան 300 քառորդ լիրա	116 " "
Ղազարյան 1 ֆաշճա աշտրի	11.50 "
Հանգույրի 100 պատրի թամբը	264½/4,, "
Հենակյան 300 արձ լիրա թիւր.	137 "
Մարտիրոսյան 300 ֆաշճա	141 "
Փարփակ 300 ֆաշճա	141 "
Վրաստաց առ Մարտիրոսյան 120 ֆուրթ.	119 "
Պատրի թամբը 300 արձ. ամառա	131 պահ